



Պ Ի Տ Ա Կ Բ Ի Ւ Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Դ Ի Ւ Տ Բ Ո Յ Յ
Ը Ն Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Վ Ա Ր Ո Ւ Խ Ե Ա Յ

1813.

10. 3. 6. 9. 12. 15. Հ Ո Կ Տ Ե Մ Բ Ե Ր :

Զ Վ Ի Ց Ց Ե Ր Ի :

Պ է տ ա հ ա մ ։ 9 Հ ո կ տ ե մ բ ե ր ի ։

Ֆ Ր Ա Կ Ս Ա :

Փ ա ս բ ւ ։ 20 Հ ո կ տ ե մ բ ե ր ի ։

Աւսպատեմբերի 22 ին, առաւօտեան սահամբը 3 ու կիսուն բոլոր Քաղաքյին մէջ եղաւ. մէկ սաստիկ շարժմը, բայց մէկ վասմը չի պատճառեցաւ աս շարժէն։

Սան Կալւու ։ 1 Հ ո կ տ ե մ բ ե ր ի ։

Աս դաւասս չորս կրողմէն շրջասպատած լեռներուն վլան ու տակը, պատահեցաւ մէկ քանի արտարոյ սպասուն դիպուածքներ։ Սեպտեմբերի 9 ին, 3 օնտարական կերթայինկոր ֆինսիսէն քարգը, ու երբոր կանցնէնկոր Ալզոււլայէն, սառած մասցին հոնտելը։ Մէկ քանի օրմը ետև Սաքս քաղաքին մէջ մէկ քանի հոդի զայեղան հիւսիմը տակ։ (*)

Հոկտեմբերի 16 ին ֆրանքֆոռթէն գլուխած խապարնելը հաստատեցին, թէ Կաբուլուն կայսեր մէծ բանակը Տրէզոսյէն ետք քաշվեցաւ գէպ ՚ի Վուրդձէն՝ մօսիկ Լիբսիայի, ու հոնտեղի շրջանակները բանակեցան։

29 ին։

Ճիւն կուգայ կը դիղիլինէ, երբեմն կը լլսայ որ մէկ սկսածնառովմը կմք քամիով կմք իրեն ծանրուենով լեռան թէփէն կը փրթի մէկ կտորմը ու կը սկսի գէպ ՚ի վար գլուորիւ, առ ձիւնին զանդուածը կը սորելով մինեւ լեռան տակը հասնինէ, լեռան չափ բանմը կը լլսայ, ու ինկած տեղը մարգմը կամ շինուածքմը կմք ծառմը գրանըվինէ մէկէն հիմնահատակ կը կործանի, զայ կը նէ։

(*) Երբոր բարձր լեռներուն վը շատ

Այսուբեր էն կառավարը քըանայում տուա մէջ
բահակին առ հետեւ խաղաքները, ու գու-
ռածած էր հոդամբեւ 4ին, 1813:

Ա էֆէֆր-Տէմնուէթ Շէնէռալին վրայ
յարձակեցան դաշնակցները Սեպտեմբե-
րի 28ին, առաւտեան սահաթը 7ին Ալ-
դէմպուակին մէջ գառնակցց բանակը
կըբալիկնար 10 հազար ձիաւորէ ու 3 հա-
զար ալ հետեակէ: Աս ֆրանսը Շէնէ-
ռալը թէպէտե պատերազմնեցաւ թշնամին
հէտ, բայց որովհէտեւ թշնամնոյն զըրուելը
քան զիբենը իօխա շատ ըլլալով, պարտա-
ւորմեցաւ ետ քաշնել՝ սաստիկ կրակ ընե-
լով թշնամին վրայ, որով շատ մեծ մեծ
փաս հասուց իրեն ետեւէն եկողներուն:
ֆրանսըն կողմէն 300 գետեակ զօրը
միայն զայ եղաւ, և հասաւ մինչև Սանլէ-
գետը. աս թշնամոյ գունդին վրայ կը-
հրամանէր, բլաթով ու թէհէլմնն Շէ-
նէռալները: Բօնեաթօվակի Շէնէռալը
ֆրանսըն կողմէն շուտմինորէն դնաց Ալ-
դէմպուակին վրայ, ու բոլոր հօնտեղը
մուած դաշնակցները ցրուեց փախուց դէմո
'ի Պօէմիա, ու գերի բանեց 400 հոգի:

Սեպտեմբերի 27 ին Մուպայի բրինձ
բէն դնաց առաւ Տէսսառուն որուն մէջ
մաէր տիրապետերէր Ըլէտ գունդը, ու
ցրուեց զամէնքը անկից երբոր երթէսի
օրը նորէն հասան հօն Ըլէտները բազ-
մութէ, ֆրանսըն երտոն ձեռքէն առնե-
լու համար քաղաքը, Ակլէմինոթ ֆրան-
սըն Շէնէռալը թողուց որ թօփի մէն
զիլի շափ իրեն մօտենան դաշնակցները,
և ան ատենը կրակ թափէց ասոնց վրայ
իրեն թօփէրով, ու շատ ինաս տալով ետ
քշեց քաղաքի մօտերէն:

Չոկտամբերի 3 ին Ալէղնայի մէջ եղած
դաշնակցաց զըբք Ելսթէր դէտը անցաւ
ու սկսաւ գալ Պէտթուան Շէնէռալին
դէմո որ կեցերէր իրեն բանակովը մէկ
տեղիք, որ չորս կողմէն թուամբերով ու
լիճներով պատաժ էր ամնուր կերպով: Ա-
ռաւտեան սահաթը 9 էն մինչև իրեկի վան
սահաթը 5 ը, դաշնակցները 6 անգամ
զարնը վան աս տէլին հէտ, և 6 անգա-
մաւ ուղածնին չիշաղողէցաւ. ֆրանսըն
կողմէն վրայ եղաւ 500 հոգիի չափ մեռածով
վիրաւորածով, իսկ դաշնակցներուն կող-
մէն 6 հազար հոգի: Այսպիսի զանազա-
նութեան պատճուր եղաւ Պէտթուան Շէ-
նէռալին աղէկ կեցած դիքը:

Ասկէց ետեւ երբոր Պէտթուանուն Շէ-

նէռալը տեսաւ թէ նորէն հասան իրեն
վրայ դաշնակցները քան զանցնը աւելի
բալմութք, Մուպայի բը ինչը էնէռ-
եա քաշլեցաւ ու գնաց Մուլտա:

Կայսրուէն կառավարը քըանայում տուա մէջ
բահակին առ հերթեւ խաղաքները, ու գու-
ռածած էր հոդամբեւ 15 ին:

Ա աբօլիոն կայսրը հոկտեմբերի 7ին ելաւ
Տէպուայէն, 8ին հասաւ Վուրդէէն, 9ին
էր Տուալին: Ալէնիէռ Շէնէռալը գնաց
Վիսթէմպէկին վրայ, անցաւ Ելսպա գէ-
տը ու գնաց Խոսը քաղքին վրայ, տիրա-
պետեց Տէսսառուի կամուրջին ետեւ կու-
մին, անկից գնաց Աքէնինի վրայ: Պէտ-
թուան Շէնէռալը գնաց Վասութէմուու-
ուն կին վրայ, ու արքապետեց ան աելերուն:
Մուպայի բը ինչը գնաց Տէսսառու քա-
ղքին վրայ, ասոր գիմնացը ելաւ. մէկ Պատ-
շի գունդիք: Տէլմաս ֆրանսըն Շէնէ-
ռալը պատերազմնեցաւ ասոնց հէտ ու ցի-
րուցան ըրաւ, գերի բոնեց 3 հալզար հո-
գի ու 7ը կոտր ալ թօփ:

Երբոր աս Շէնէռալները տիրապետե-
ցին աս ամմէն առելերուն: Նաբօլիոն կայս-
րը կուզէր անցնիւ Ելսպա գէտեն անդին
կողմէր ու հօնտեղլանքը պատերազմիլ ըս-
պատճալ Բօստամափ ու Պէուլինի: բայց
անսուս 15 ին իմացաւ թէ Պալլէտ պայիք
Նէմցէնին հէտ միացած գէտ ի ստորին Խէ-
նու պիտոր յարձակէնի: Աս անակնունն-
և խապարէն ետեւ, Նաբօլիոն կայսրը ո-
րուց որ խայրի քաշլել դէպ ի Պէտի գէ-
տը, վը վի Պալլէտ սապոտամբութէ
օրինակը ուրիշ տերութներ ալ յորտորեց
որ պատամին ետ կենան Նաբօլիոնէն: Աս
պատճառաւս ետ քաշլեցաւ մինչև Լիք
սիս, ու բոլոր պատերազմին ու բանակին
գերբը փոխեց:

Նաբօլիի թէտորին՝ որ կըկենար ֆրէի
պէտէ, հրաման գնաց որ ետ քաշլել դէպ
ի ծէնիկ ու ֆրօհառուուկ, բայց որովհէտան
նէմցէները ետեւէն առերէին Նաբօլիի թա-
գաւորին, անոր համար հրաման գնաց որ
պատերազմիլ ետ քաշլել թագաւորը
վազէց իրեն գունդով դաշնակցներուն
վրայ, ու ցիրուցան ըրաւ բայցաւ իրեն
համեսն: առ գործողութէ մէջ զայ ելու-
գաշնակցներէն 4 կմէ հալզար հոգի:

Նոկտամբերի 15 ին ֆրանսըն բանակին
գերբը էր այսպէս: Նաբօլիոն կայսր բա-
նակը էր Ալէնիսնիգձ մղնութէկէս հեռու-
վեսիսպէս: Պէտթուան Շէնէռալը բա-
նակէրէր Լինտէնօ: Նաբօլիի թագաւո-
րին

ըին բանակին աջ կողմը կը լենար Տօէծ լիդ, խեցամի կողմը Լիպէրվօլք վիթսք չ, կմշէին բանակը որուն կառավարը էր Ճիշտայի Ճէնէսալը, բանակիրէր Լին տէնյին առջեր, մէկ բանակիմնալ կը կենա Զուէնիքո ։ խս մէկալ մնացած զրաց բանակին ձախ կողմը կէցէրէր լրապէսն, աջ կողմը Վասանորք ։ Վուրդ Ճէնին, Էու լինլուակին կամուրջնէրը՝ որ ձրգուած էր Մուլտա գետին լրաց, ֆրանսընն ըուն իշխանուե տակնէին ։ աս պատրաստութինէրը կը գուշակէին մէկ սասակի ու արինահէզ պատուերազմին :

Կայսրուէին իտաւալը Քրանայու անուա Նժ բանակին աս հէպէւալ խուստրնէրը հուրեն բեր 16ին :

Հոկտեմբերի 15ին Բրինչերէ Ըմառդձէմ պէտկը՝ որ կը հրամացէր Ղէմշէի գունդին, հրատարակեց իր զրացը թէ ամսուա 16ին պիտոր ըլլաց որոշեց պատերազմը ֆրանսըններուն հէտ :

Ամսուա 16ին, առաւտեան սահամը 9ին, դաշնակից զրաց մեծ բանակը վաշ վէց ֆրանսըններուն լրաց, կը ըսնար յոյժնապէս դաշնակ իրէն բանակին աջ կողմանը հէտ ։ շրոտուն տէսնըլեցաւ 3մեծ դունկ, ասոնցմէ մէկը կերպարկոր կը լուծէր գետին քէնարէն Տօէլիդ գեղին դէմ, մէկալը Վաշեց գեղին դէմ, երդը որ էր բանակին կեղրունը, դնաց դէս ՚ի Լիպէրվօլք վիթսք, աս 3 գունդին առ ցլէն կերպարկոր 200 կատր թօփ : Կարօ լին կայսրնալ շուտուն կարբադիրէ իրէն բանակը ու միաս սաստերազմը : Սահամը 10ին թօփիրուն կրակը խիստ շատ սաստ կացաւ, սահամը 11ին, երկու բանակը կէցած վէրի ըսած գեղերուն առջեր, կը պատերազմէնիկոր սաստիկ, դաշնակիցնէրը 6 կամ 7ը հէղ զարնըլեցան աս գեղերուն հէտ, և այնամի մնդամալ երա վրուա վեցան լընէլու ճամբայնէրը իրէնց զօրաց լէշէրովը : Վէրջապէս աս գեղերը ֆրանսըններուն ձեռքնէր մինչեւ կէսօր, ու գերի բաներէին դաշնակիցնէրէն շահ պար հոգիի չափ : Գրեթէ աս միջոցին մէջ թարանմօնի սուռդան հոգաց մէկ կողմէն մէն կրակը ըսաւ դաշնակցաց ձիաւորնէրուն վրաց ան ատենը՝ որ ատեն ֆրանսընի Լէշի ձիաւորնէրը, ու վիշտաց ձիաւորնէրը պահապան ըսկած գունդին կրակ կը նէնիկոր աջ կողմէն դաշնակցաց վէր : Դաշնակցաց ձիաւորնէրը բուրութին յաղթըլեցան . երկու ամբողջ Ռէժիմէնթ մեռան փուլեցան պատերազմի դաշնին մէջ : Լէ թօրթ Ճէնէսալը որ կը հրամացէր աս ֆրանսընը զօրաց գունդին վրայ 300 Մակովի ու Ղէմշէի գերի բռնէց, նմանանդ լաթու Մօպուուկ Ճէնէսալալ ըունէց քանիմը հարիւր գերի Մոսկովի պահա պան զրաց գունդէն :

Կարօլէն կայսր կարծելու թէ հասերէ պատերազմին որոշման ժամանակը, հար-

մայեց Ռէժիմօյի տուրպալին՝ որ երթայ Վաշ շնչյին վրայ, շահապան զրաց գունդ գուլ ։ հրամայեց Թրվիլ տուրպալին՝ երա թալ Լիպէրվօլք վիթսքին վրայ՝ նմանապէս երկու պահապան զրաց գունդով, և հրամայեց որ զապմ ընէն ան անտառը, որ կիյնար աս մեջնի ըսած գեղին ձախ կողմը : Աս միջոցիս մէջ ինքնալ հօ կատր թօփալ զրացուցուցու իրէն բանակին էր ասաւ կամ մասը զրացուցու հուն կատր մութիւն ամսէն զրաց ամսէն պահատարածի ակնունէինէ այնպէս եղաւ, բաշնակիցնէրը ետքաշլեցան, ու պատերազմին տեղը ամբողջ ֆրանսընը ձեւոքը մեաց գաղաքաց բանակին էր ամաց գաղաքաց բոլոր զօրբը կէսօրէն էտէկ ետև սահամը զին ետք քաշլելու հետ էին : Դաշնուկիցնէրը հէմէն վաղեցն ետէկ պահած զրացը լրպան օգնութիւն հասց նելու համար : Մէր վիլտին քոնթէն թօնթէն՝ որ էր Ճէնէսալը Ղէմշէի ետէկ զրաց, պատերազմ մուռ ծխութիւն զրաց ամսէն պահատարած էղած տեղէրը : Կմանապէս Մոսկովին կայսրէական պահապան զրաց գունդը գը վաղեց մուռ պատերազմ՝ իրէնց գունդ գին կերպնից զօրացընէլու համար : Մոսկովի պահապան զրաց գունդին ձիաւորնէրը, ու Ղէմշէին զրահաւորնէրը, իրէնց բանակին ձախ թէնիյարձակէցան վաղեցն կը բանարզի գունդին ամ թէնին վրայ : ամին Տօէլիդ գեղը ֆրանսընը գունդին ամ թէնին վրայ : ամին Տօէլիդ գեղը ֆրանսըններուն պատերազմի Ճէնէսալը մեռան էնութիւն ու պատարէցին շոր կողմէն քառ սակուուկ Պէլլունի Տուրպան իրէն կունդովը : Աս միջոցիս Կարօլին թադաւորը Մօպուուկ Ճէնէսալին զրա հաւոր գունդովը Վաշեց գեղին ձափի կողմէն մէն կրակը ըսաւ դաշնակցաց ձիաւորնէրուն վրաց ան ատենը՝ որ ատեն ֆրանսընի Լէշի ձիաւորնէրը, ու վիշտաց ձիաւորնէրը պահապան ըսկած գունդին կրակ կը նէնիկոր աջ կողմէն դաշնակցաց վէր : Դաշնակցաց ձիաւորնէրը բուրութին յաղթըլեցան . երկու ամբողջ Ռէժիմէնթ մեռան փուլեցան պատերազմի դաշնին մէջ : Լէ թօրթ Ճէնէսալը որ կը հրամացէր աս ֆրանսընը զօրաց գունդին վրայ 300 Մակովի ու Ղէմշէի գերի բռնէց, նմանանդ լաթու Մօպուուկ Ճէնէսալալ ըունէց քանիմը հարիւր գերի Մոսկովի պահա պան զրաց գունդէն :

Վոկից ետե շուտուր Կարօլէն կայսրը առաջ քշէց կուրիալ Ճէնէսալին գունդը օգնութիւն հասցնէլու համար բրինչերէ թօնթաթօվուրին ։ աս Ճէնէսալը վաղեց մէկէն գեղ ՚ի Տօէլիդ գեղը, զարնըլեցան աշնակցաց հէտ թէնի իշտարէրու գե-

գեղը առանց մէկ թիւ վիշնմիր պար պէջու, ու բոնեց 1200 դէրի . ասոնց մէջ նէլ Մէրֆէլտ գլխաւոր պառնց Ճէնէռու լը : Քրանսրզի բանակին աջ գիտ այսպէս յաջու երթալով, թշնամին սկսաւ ետ ետ քաշլիլ : Քրանսրզի ետէկ պահապան զօւաց թափէրը՝ որոնց վէ՛ կըհրամայէր Տու բութ Ճէնէռալը, նշանմի գունդին հետ էր . գաշնակցաց ձմանընէրը սաստիկ կը բակ ըրին տանց վրայ, աս պատճառին համար Քրանսրզին թօփէնինէրը շուտմը քառակուսի մեռով բաժնըլած զարհուրելի կրակ ըրին երկաթի կորոներով լցուցած թօփէրով, և այնչափ արագ շարժեցան որ նոյն վայրկեանի մէջ վրանեցին զանոնք ի ըրենց առջևէն : Մէջզն Քրանսրզին երևէ լի ու անուանի Ճէնէռալը վիրաւորվէց ցաւ, Լամու Մօպուսկ Ճէնէռալին՝ որ կըհրամանէր Քրանսրզի ձիւաւորներուն վր, թռաւ կիւլէովին մէկ աղբու բոլոր : Քրանսրզինէրը աս օրվան մէջ կորսրնցուցէրեն 2500 հոգի մեռածով վիրաւորվածով, իսկ գաշնակցաց վնասին վրայ այսպէս կը սէ Մօնիթօռը . , իսկ թշնամին կորուսոր առանց բարգաբանութեմբ կրնանիք հանցընէլ 25 համար հոգին : Աս 25 բառերար մին մէջ խիստ երեւել քաջութիներ ըրին բրինչերէ Բնէնեաթօվալին, ու Լուսիթօն Ճէնէռալը . անոր համար Նաբուշն կայս ըր իրեն բարեհանութիր ցցունելու համար աս Բրինչերէներուն ըրած գործքին վրայ, նոյն տեղը պատերազմի գաշտին մէջ ըրաւ աս երկու Ճէնէռալը Քրանսրզու մառէշալ, ու ասոնց տակի Որէմիլէնթնէրը բուն, շատոնց պատւոյ նշաններ բաշխըլւցաւ :

Աս միջրոց մէջ Ճէնէռալ Պէռմանէ տին դունիկին հետ զարնըլցան կիւլայ, թէնէկլման, ու Լէկիթէնթէին գաշնակցաց Ճէնէռալնէրը . Երկու կողմէն ալ կըդործածէին յիսունուկան կաոր թօփ, պատերազմի քշեց 6 սահաթ, բայց գաշնակինէրը և ոչ մէկ գիվ տեղ կրցան վառութէիլ : Իրիկնան ասհամը 5 ին, Պէռմանսու Ճէնէռալը որոշեց յաղթութիւնը իրեն ետէկ զրաց գունդուլը սաստերազմելու:

Բարթհամին աջ կողմը որ հեռու էր երկու մզնն ուկէս Լեբսայէն, ու գրեթէ 10 մզնն հեռու պատերազմի առջեն՝ ուր տեղ կըենար անձամբ հարօւէն կայսրը, զարնըլէցան դաշնակիցնէրը Ռահկուզայի Տուգային հետ, և ան գունդը՝ որ ողբար պատուսնէր Ռահկուզայի Տուգային գունդը, մէկ սիսալմանէմը՝ որ միշտ սովորէ

պատահիլ այսովիսի նեղ ու հարկաւոր ատեն, ելան գացին դէպ ՚ի Սալօլէօն կոյլ սեր կեցած կողմը՝ ուսկից որ կըլսվէր սաստիկ թօփի ձայն . իսկ ծովային ըսված խումբնալ, խնաս շատ տկար կըրսուլ առջ գալէց . ատոր համար Ռահկուզայի Տուգայն որդաք որ ուժ ունէր նէ. սկսած Արևոխ պարագանէլ աս բոլոր օրվան մէջ երաւոր ցատ վնաս քաշեց իրեն գունդը, բայց հիմ մէկ կըրապուլը ընհաւասարիր ան վնասին՝ որ ինքը հասուց գաշնակիցնէրուն :

Աս զարնըլուծքին մէջ Վիրաւորվէցան Քօնանս ու Ֆրէտէրիք Քրանսրզին Ճէնէռալնէրը, վիրաւորվէցաւ թէթիւ կէրպուլ արակուրվայի Տուգան ալ, անոր համար պարտաւորվէցաւ որ քաշիվ գէտ ՚ի Բարթէհա, և ոու զի շուտմը կարենայ ետք քաշվէլու, չատ թօփէր աւասպաննէրէն վարձգած, ու շատ ալ քեռան առապաննէր, պարտաւորվէցաւ ձգել գաշնակցաց ձեռքը :

Կայսրունին կառավարը Գբանայան առաջ մէջ բանակին առ Հէպաւաւալիսակնէրը ու Գրանչ էր հոգին էնթէ 24ին 1813 :

Ա աշեց եղած պատերազմը բոլորովին թշնամուն մասածած խորհուրդնէրը, լարած թակարդնէրը ունենացուց, բայց որովհետու գաշնակցաց զօրը անմիւն անհամար բազմութիւն ըլլուրը, նորէն կորդագրեց երեն բանակը, ու կրցաւ բանակն զօրը հակառեցնէլ Քրանսրզի դէմ, գէտէրը ամ արփուք կանչեց իրեն ետեւ ձգած պատերազմի զօրքէրը, և որչափ Սալիէ գէտին վայ ալ զօրք կարնէ կանչեց իրեն մէծ բանակը . ասոնցմէ վաս հասար նիրը հեց Պէնիկսէն Ճէնէռութիւն, որ առանց ուշանակու ձմանբայ ելլայ իրեն իւցած տէնդէն 40 համար զօրքով ու գայ հասնի մէծ բանակը, և շուտմը կատարվէցաւ աս հրամանը :

Դաշնակիցնէրը ամսուս 16ին իրիկունը եաքազէլէն եակ ծմզնի չափ առջէ սպատերազմի տեղէն, ձեռք ձգեցին մէկ աղէկ ու ուժով գէրբմը ու կարդաւորվէցան հնատեղը, անոր համար Քրանսրզնէրուն պէտք ելու որ ամսուս 17ին բոլոր օրը ծափէն ինանալու համար թշնամին գէրբը, և որոշէլու համար թէն որ կողմէն և թնչ կէրպուլ զարնըլուն անոնց հետ . ուղիւ կողմնէնէտ ուղիւ էր որ աս օրը ծափէն սպատերազմի մէջ 80 հազար պանկած թօփի կիւլէնէրը որդնք գործածվէցաւ պատերազմի մէջ :

ուրեմն ասկեց կըհէտեւի որ դաշնակիցներ նաև խէլմի ժամանակ ունեցան այէկմը պատրաստվէլու, ու կանչէլու իրենց օդանուեն ոն գործը՝ որ ձգերէին իրենց ետեւը։ Կայսրը լըլունակէս թէգաշնակիցներն առաջնական կայսրը լըլունակէս թէգաշնակիցներուն նորէն օգնութեն հասաւ, և գոտա իրեն բանակին համար անուր ու աղէկ գիրքմը, որոշեց որ փոխէ պատերազմին գիրքը, ոսկ զի գաշնակիցները ու ըլուեւ քաշէ իրենց կեցած տեղերէն։

Վասում 18ին, առաւաօտեան սահամը երկուքին մօտեցաւ Լեբասիայի 5 մլոնի չափ տահա, կարգաւորեց հոնտելով իրեն բանակը, աջ թէկը գրաւ Քօննէվեդէ, կերունը բանակեցուց բրոսպաթէիտ, ձափ թէկը կեցուց Մթէկթէրիթէնն մօտելը. և ինքնաւ անձամէր ճանաւուցաւ ժիա ըսփած ջաղացներուն քովը։ Մասպայի բըրինցիրէն կեցերէր իրեն բանակիլ Բարթէհա Շէկցիայի մէջ եղած գտշնակցաց զօրացը գէմ։ Բատակայի տուգանն Տօմարվեպ Ճէնէսուալին հետ կըդիտէին գաշնակցաց գիրքը, և կընացէն Լեբասիային վարդչերը, շալացային աջ կողմը կենալով։

Վասուուս սահամէր Յին, Նախուէօն կայսր էր Անսաւն գէղը. Հրամանէց Պէտքանա Ճէնէսուալին՝ որ երթայ գէմ ՚ի Վէխսուէնիիէլ, հոնտելով մէյմը՝ որ ասպահուցնէ իրեն բանակը Սամալէ գէտան բերաններէն, մշյունալ ապահովցրնէ իրեն հասորդակցութէնը իր քուութին հետ : Դաշնակցաց թէթէ ըալած ձիաւորները (որ են խաղախները) ցրուեցան աստիս անդին. կէսորվան մօտերը Պէսմթանտ Ճէնէսուալը տիրապետեց Վէխսուէնիիէլսին, և Աստիք գէտան վրայ եղած կամութին։

Նախուէօն կայսրը երբոր ապահովցուց ենքն հաղորդակցութէի, հաստատուն ոսուքով չիվախցաւ. ըսպասելու գաշնակիցներուն։ Ասհամը 9 ին լըտեմները խսպար բերին Նախուէօն կայսեր թէ գաշնակիցները չորս կորմէն իրենց վրայ յարձակած գուգան կոր, և սահամը 10ին սկսաւ նետ վիլ երկու կողմէն թօփէրը։ Բըրինիիք Բօնեաթովալքին ու Աքֆօլ Ճէնէսուալները քըր բանազզին կողմէն կըպատպանէինկոր քօննէկիտձին կամութիւնը։ Սաբուլի թագաւորութիւն գունդովը լըտեմները Բրոսպաթէիտ, մօրաբոնթօի տուգանն կըկենար հօլոզոլէն։ Բոլորը աս օրվան մէջ գաշնակցաց ձիուրը ու թափան զօրը զօրութիւն քօննէվեդին ու թրօպանաստիլի գործը կունդ կամ անդին անցնող զօրաց և ասոնք իրենց գէշ համբաւը վէրի ծայրը հասցընելու համար անդին անցնելունակէս շնակեցին իրենց հետ եղած 40 կառը թօփը, ու սկսոն կըրակ ընեւ Ծուրութ ֆրանցպի Ճէնէսուալին գուայ։

Գէղը։ Թօփէին կըըակէլ կարհուրէլի եղաւ աս օրվանս մէջ։

Ֆրանցը հին պահապան զօրաց գունդ գէն շրս գունդ, ետէկ զօրաց խումբին մէջ կարգաւորված, սկսան առաջ քալէլ չորս գէլսաւոր պատերազմին տաքցած ան մէջը։ Ուէժիցի տուգան իրկրվեցաւ Բօնեաթօվափի Ճէնէսուալին օգնութիւն, ու Դրսիվի տուգան ալ իրեն գունդութ գըրուեցաւ պահապան Լեբասիա քաղցին բէրաններուն առնելու։ Դաշնակիցները պատերազմի աելին ետքաշվեցան երկու մլուսկէս միջոց։

Աս ատեն Ըէկվային մէջ եղած դաշնակցաց զօրքը զարնըլեցան Հալլայի վաւը ըշըն հետ առ օրվան մէջ քանի անգամ որ նորէն նորէն զարնըլեցան աս տեղին հետ, ամէնքը ուղշելուն հանգերձ մէծ մէծ իրենց վասավոր իրէք անգամ եկան տեղաուլեցան գէտին ձափան կողմն հանգերձ մէծ մէծ իրենց վասավոր իրէք անգամ եկան տեղաուլեցան գէտին ապահով ալ վանտեց անկից, շտամ մէծ մէծ մասնէր քաշելով։ Նախու վայսը կէսորէն ետև սահամը 5 ին, առաջ քէց իրեն ետէկ թօփէիներուն գունդը, և ետև գարծուց գաշնակցաց կրակը։ Դաշնակիցները պատերազմի աելին ետքաշվեցան երկու մլուսկէս միջոց։

Աս ատեն Ըէկվային մէջ եղած դաշնակցաց զօրքը զարնըլեցան Հալլայի վաւը ըշըն հետ առ օրվան մէջ քանի անգամ որ նորէն նորէն զարնըլեցան աս տեղին հետ, ամէնքը ուղշելուն հանգերձ մէծ մէծ իրենց վասավոր իրէք անգամ եկան տեղաուլեցան գէտին ձափան կողմն հանգերձ մէծ մէծ իրէք անգամ եկան տեղաուլեցան գէտին անցնող մէջ Սաքսոնիացիներուն գունդը, թէք թէ հետեւակը, թէք ձիաւորը, թէ թօփէիները, նմանապէս Վլութէմնպէուցի ձիաւորները, բոլորը մէկէն անցան դաշնակցաց կողմը։ Սաքսոնիացիներուն գունդ գէն ուրիշ մարդ չիմաց բաց ՚ի ծէկսրո Ճէնէսուալին 500 հոդիսկ. աս մասնաւեր չէ թէ միայն ֆրանցպին աշխատանքը փուռք հանեց, այլ գաշնակցաց ձեռքը անցուց շատ ֆրանցպի հարկաւոր տեղերը՝ սրոնց պահանաւեթիւն յանձնելոված էլլ աս անդին անցնող զօրաց և ասոնք իրենց գէշ համբաւը վէրի ծայրը հասցընելու համար անդին անցնելունակէս շնակեցին իրենց հետ եղած 40 կառը թօփը, ու սկսոն կըրակ ընեւ Ծուրութ ֆրանցպի Ճէնէսուալին գուայ։

Աս մասնաւեթ ֆրանցպի գունդին մէջ

պատճառած շփոթութէն հետեւանքը եղաւ

որ, գաշնակիցները աստիս անցան բարթ

հանէն, ու սկսոն քալէլ երթաւալ թէինտ

նիթէին վրայ, ու զան ալ առին և հա-

տան

սան Լեբսիայէն անդին երկու մղնուկէս:
“Կարօլէօն կայսրը շուտով իրեն պահաւ
պահ զօրաց ձխաւար գունդը, Յօնաւամթ
Ճէնէռալով ու 30 կտոր թօփով նրկեց
դաշնակցաց գէմ՝ որոնք Բարթհաէն ելած
կերթայինկոր զարնալիւլու համար Լեռ
սիոյին հետա ինքալ մէկ պահապան զօ-
րաց գունդով գնաց ՈՒէիսնիթձ գէլլը, առ
նըլեցաւ նորէն գէլլը, ու դաշնակցիները
վլունվեցան հեռու առ տեղերէն պա-
տերարին տեղը ամբողջ հասարեալ մնաց
ֆրանչընին ձեռքը, և զօրքը եղաւ յալ-
թօվ Լեբսիայի պատերազմի հականերու
մէջ ալ ինչպէս որ եղաւ Վաշեցի պատե-
րապմներուն մէջ:

Վիալ ու Խօչամպէօյ ֆրանչըն Ճէնէ-
ռալները փառաւոր մահուաւոր լունինցու-
ցին իրենց կեամքը պատաւ դաշոնն մէջ :
Խոկ երկու կողմէ զայ եղածներուն վայ
այսպէ կրսէ Փարիսու Մօնիթօուր . . . Աս
“օրվան մէջ մէր քաշած վասար կրնայ հաս
“նիլ 4 հազար հոգին մեռածներով վիրա-
“որվածներավ, բայց Թշնամին քաշած
“վասար պէտք է որ իսխա զարչուքէլի
“եղած ըլլայ: Թշնամին մորմէ հիշ գերի
“չերտնեց, մենք գերի բռնեցինք անոնց
“մէ 500 հոգի”:

Գիշերվան սահամթը 6 ին, Կարօլէօն
կայսրը կարգաւորեց իրեն բանակը ճէ-
ռակեալ օրվան հատնար, բայց սահամթը 7ին
Սուհէէռ, Տուլուլուա ֆրանչըն Ճէ-
ռակալները՝ որ կը ճամապէին պահապան
զօրաց գունդին թօփնիներուն, եկան ներ
կայսրան Կարօլէօն կայսեր՝ իրեն շատոց
ախն տակը, համար առալու համար թէ որ
չափ բան գործածնէցու նոյն օրվան եղած
պատերազմին մէջ . . . նետիկը 25 հիշ թօփ:
Աս Ճէնէռալները ըսին թէ, ետէկ զո-
րաց խումբին պատերազմի պաշարնալ գոր-
ծածնէցաւ, և թէ հիմայ ուրիշ բան չեղի-
նար՝ բայց եթէ 16 հիշ կիւլէ, և այսափ
բանը ճիշտ գործածնէով պիլէ, չերաւէր
2 սահամթան պատերազմի ալի, և անոնք
հատնելունպէ՞ առանց պաշարի կը մնան
վերջի հանդիսած պատահարբներուն մէջ .
զօրքը վերջի 5 օրերուն մէջ նետեց 220
հազար թօփ, և մասնէցին որ առ պաշարը
միայն իշրժուութին մէջ կրնան պատրաս-
տէր, և անոր համար պարաւուրժնեցան
ետ քաշին բուլոր բանակու մինչև Եր-
թուութ: Աս պարագան բանադասեց ֆր-
անչընին զօրաց յիշել տաշու տաջի եղած
երկու պատերազմին պատուզ ու յաղթու-
թիլ՝ որ զարդին ջարդեցին մէկ թշնամի-
նը՝ որ զարդին ջարդեցին մէկ թշնամի-

նը կարօլէօն կայսրը որովհետեւ կարգադ-
րեց իրեն բանակը որ քաշվին Լենտէնօէն
գէտի կիսխա, բայց առ կարդագրուեցաւ
գըժուար էր՝ ի գործ գըշէլու: Լեբսիայէն
մինչև Լինտէնո՝ է ձատիքային 5 մղն հե-
ռաւորութք, 4 կի 5 կամուրջով բաղկա-
ցած: Ուրուց Նախալէն կայսրը որ Վիք
սիա քաղըբն մէջ դնէ 6 հազար հօգի 60
կտոր թօփով, իրքի պաշտպան առ անց
նելու ձամբուն, և այրել արփաւ ասքաղ-
քին լայն ու բարձակ վարչները, ոնց զի
մէյր դաշնակցիները հօն համանննէ տեղու-
գորիլլու տեղ չեղանան, մէյրալ ֆրանչը-
ները իրենց թօփերը կարենան համարձակ
գործածէլ: Կարօլէօն կայսրը վերջապէս
չի հրցաւ որոշէլ որ առ գեղեցիկ քաղաքը յի
վիսխա պահանջիները հօն համանննէ տեղու-
գորիլլու տեղ չեղանան, մէյրալ ֆրանչը-
ները համար մասնութէ առջեւը՝ որ Վիք
համար և առ առ թագաւորին առջեւը՝ որ
Ծրէզային ելած միշտ Կարօլէօն կայսեր
հէտ ընկերութիւն ընէլ ուղեց, և սասաիկ
նեղած էր իրեն զօրքին ըրած անկարգու-
թիներուն համար: Վասաւոր բուրոր թօ-
փերը ու կահէարասիները, և զօրք իրեք
փայլ անցան տակից: Յժարանթօի Ծուգան
ու բրինչերէ Բօնեամթօլսքին պահպանուե
կընէինկոր Լեբսիայի վարչներուն, մինչև
որ բուրոր ֆրանչըրի զօրքը անցնի անկից: Երբոր Լեբսիայէն զօրքը ուղարկեցաւ,
գէսպան նրկիցին ծածուկ Լեբսիայի իւ-
լանները սուաւուեան սահամթը 6 ին, ու
խնդրեցին դաշնակցաց գունդին դիմաւոր
Ճէնէռալէն՝ թէ աս քարաքին հէտ ընէլ
պատերազմը, ուղ զի բուրոր քաղաքը հիմնո-
վին չապականի:

Կայսրը Լեբսիայէն զօրքը ուղարկեցաւ,
գէսպան նրկիցին ծածուկ Լեբսիայի իւ-
լանները սուաւուեան սահամթը 6 ին, ու
խնդրեցին դաշնակցաց գունդին դիմաւոր
Ճէնէռալէն՝ թէ աս քարաքին հէտ ընէլ
պատերազմը, ուղ զի բուրոր քաղաքը հիմնո-
վին չապականի:

Կարօլէօն կայսրը պաւաւուեան սահա-
մթը 6ին ճի ճէծու ու եկաւ մոտաւ Լեբսիա,
գնաց այցելութիւն թագաւորին որ կիցէ-
րէր հոնքելու: Համան տրված թագաւոր-
ին որ թէնց կուղէնեւ ընէ, ու ճէռոչէ չիթո-
զու իրեն երկիրները, արանագրելով լա-
նիկայ ալ ան հոգուով ապստամբութէն՝ որ
արդէն իսմիրերէր իրեն զօրք մէջը: Մէկ
պարգալիօնմէն Սուպասնիայի զօրք որ ա-
ռերէր Տրէզային, միացուց քաղաքի պա-
հապան զօրք գունդին հէտ, ու հսկա-
ակցուց Լեբսիային տաջեւը որ պահպաննէն թէ-
թագաւուրը և խալցընեն զանիկայ՝ թէ որ
վասնդինը մէջ իյնալու ըլլայնէ թշնամեց
յարձակման աջէ բերանը: Ասկէց վեր-
ջը կայսրը դնաց Լինտէնո, ու հսկակց-
կասպասէր որ մինչև վերջի գունդին անց-
նիր կամուրջներէն տեսնէ յառաջ ք ետ
քաշլիւլ պակից:

Դաշնակեցները մէկէն խնացան թէ ֆրամազզի զօրաց մէծ մասը, պարավերէ լեբանյէն, և թէ ուրիշ բանից չեխոյ բաց ՚ի մէկ ուժով վերջապահ գունդէմին, զարնը վեցան բոլոր իրենց ուժովը թարանթօի տուգային ու բրենչերէ Բանեաթօվաքին հետ, բայց շատ անդամնեռն ետեւ վնասավեցան ասոնցմէտ, և ֆրամազզին վերջապահ գունդը պաշտպաննելով միշտ զերենք ետքաշիցան անկից բոլորովին, բայց Սարանիացիք՝ որոնք քաղքին մէջ մասցին, քաղքին սրաշուղանութեր համար, ամրոցներւն վրայէն սկսան կրակ ընել սսասիկ ֆրանսըզի զօրաց վրայ՝ աս բան բռնացաւեց զգբանարընըները որ շուտցընեն իրենց ետքաշիլը, ու բանակի կարգադրաթե, մէջ շատ մէծ խսնափնդորութին նկատ :

Նաբօչէն կայսրը առաջուց ապապրերէր զինուորական ճարտարապետներուն որ լաղըմ բանան մէծ կամուրջին տակը՝ որ է Ալեքսիոյին ու Անտէնօին մէջ, որ էն վերջի նեղութե ասենը հաւան հանեն կաշմոքը, ոտք զախնակիցներուն սսասիկ յարձակումը քիչը արդէլեն ու ուշացընէն : Տուլուոււ ֆրանսըզ Ճէնէսալը, Մօնֆուութ ֆրանսըզ զօրապետին յանձնեց որ հոգայ աս բան, աս զօրապետը փոխանակ ինքը անձամբ կենավու ու գործքին ուշ դնելուն տեղը, ինքնալ յանձնեց մէկ տանասետիմը և 4 պալթաձիի, որ աս կանուրջը հաւան հանեն շուտմը՝ երջոր հնանելը կրհասնինինք գաշնակիցները ։ տանասկետը ըլլալով մէկ այօն ու շարին մարդմը, այէկիմ չըհսակնալով թէ ինչ պախոր ընէ, մէկ թիւ ֆէնկի ձայնը մը լսելունակէս քաղքի ամրոցներէն կրակ աղմաւ ըստզմին ու հաւան թացուց կամոքը : Մէկ մէծ մասակ ֆրանսըզ զօրաքէն 80 թօփով ու 3 կիմ 4 հարիւր բերան առապաներուն որ գեռ աստիս չէն անցած կամուրջէն, մայցն գետին մնչիի կորմը :

Աս զօրաց գունդին գլխաւոր Ճէնէսալները տեսնալով թէ կանուրջը վերցը վեցան իրենց առջեւն հանենք, կամուրջին անկից ետեւ թէ բոլորովին ինկան թշնամին ձեռքը, մէկ զարհուրելի վախնալու ապարակ վրէ գունդին բոլոր գունդին մէջ ու կրկան չէն գունդին անցած կամուրջը մէջ ու կորմը առջեւն հանենք, մէկ ուժով վերցը մէջ մասկարը անսամել նը հասաւ Կաբուլուն կայսեր ականջը որուն մէկ հարլը գրանալու ասեն չեկար, մաս նաւանդ որ անկարիլ էր այսպէս դժբաղը գութե հարլը հնէլ : Մօնֆուութ զօրապետը հանդերձ պալթաձիներով յանձնըվեցան զինուորական ատեանին :

Ասոնք պատմելէն ետեւ կըսէ Փարիզուն Մօնիթօուը պյանզու . Մօնիշէ հիմայ մէնք, և կրնար համրէլ թէ աս դժբաղը պատու հարբէն նը զափի մարդ զայ եղաւ, բայց նիշուկէս որ կրհամբէնէն մասմինալով և կրհասցնէն մինչեւ 12 հազար մարդ, 100 ու բեռան առասպայէն աւելի : Աս դժբաղը գութէ պատահած հսանավնդորուեր, ու զօրաց վիճակը փոխեց յասլթափին ֆր., բանսըզն զրբը հասաւ Երփուութիւնը, ու բեյալթըլած զօրքմը, անկարիլ է սոր, բագրէլ ողըը, լացըը աս զօրաց որ թափեցն բրենչերէ Բօնեաթօվաքին, Ճէնէսալ Լօրիսթօնին ու բուոր կորիթէ, ու զօրքին համար որոնք կորսըվեցան աս ողբալի պատահած դժբաղդուն համար, ու թէնինէ Ճէնէսալին վրայ խապարմը և չիկայ, չիկուցզմիր թէ արդէք գերի բանը մեջեցաւ, թէ մեռաւ : Իրաւոր դիւն, բին բանմինէ երեւակայել սսասիկ շաւը, Կաբօչէն կայսեր՝ որ տեսաւ մէկ ան, մըտադրուեմը իրեն ամենափուշէմ կար, ու գալքած բաներուն մէջ, այօշ ելաւիրեն և ամեն ջանքը ու աշխատանքները :

Ամսու 20ին կայսրը անցաւ Սաալէ, գետը Վէխտէնֆէլսէն . 23ին հասաւ Եր, ֆուութ : Թշնամին՝ որ զարհուրուծ ու սարսափած մնոցերէր ամսուս 16 ին, 18 ին քաշած լիւաներէն, աս ամսուս և 19 ին պատահած դժբաղդութէն ետեւ, սիրտ առաւ ու յալթական երեցաւ մէր, վրայ : Ֆրանսըզն զրբը պյափիսի վաշ, ու աւոր ելք իրաց տնենալէն ետեւ, կըս, սընցուց իրեն սիրուլ, Եր ֆուութին մէջը գոտանք մէր տնենէն, բանէրը, ուստի լիք, պատերանմի առաջար անցր, զար զատ վասպէչ, և ան ամբին բու, ները՝ որ կըսկակէր զօրոց (*) : (Մօն.:

(*) Աս պատերանմէն ետեւ, ֆրանսըզն ները առանց ուշանալու մէկ տեղմը, շուրունակալքար, ետքաշիցան մինչեւ Ուէնո գետը :

Երբոր Փրանսըլին թշնամիները մօտեցան Փրանսա, և թագաւորութելը վսանցի մէջ ինկաւնէ ։ Կայսրուհին կառավարը Փրանսայու ժողովքն մէջ ծերակուտին առջև հրաւիրեց զրոլը քրանսան պատերազմ՝ դրամ՝ ցդէմիրենց հայրենեաց թշնամիներուն։ Փրանսան ալ պատասխան տրվաւ կայսրուհիին, ցցընելով իւրաքանչեւրքազը իրենց սէրը իրենց հայրենեաց վր։

Աս ամէն քաղաքներուն թուղթերուոր իրկեցին կայսրուհիին, մէկիկ մէկիկ հոռաւելը գնելը երկայն ու ձանձրալի ըլլուն համար, կըդնենք միսյն ամբողջ Ալլէնին քաղաքին պատասխանը, վո՞ղ զի ասին կայ կարգաւոլ մէկալ մնացածներուն հոգին կըրնայ մարդ մակարեւ, լայց ի վրայոր տմի, մէկալ մնացածներուն ալ պաղի սիին էն հարկաւոր հատուածները գնենք։

Ալլէնին +առաջին խրիած լուսունը՝ առ Կայսրական կառավարութեաւուայու։

Ո՞վ է ան Փրանսըլը՝ որ բոլոր սրտով չէշարժի ու պատրաստ ըլլուց զոհելու իրեն ամմէն ուժը, կարողուելը, ու ամ մէն ունեցածը չունեցածը, երբոր ձեր վեհափառութերը կըկանչէ զանոն Նար քոլէն կայսեր, հայրենեաց ու ազգային վառաց անունով՝ Կաբուչոն կայսեր մէծ անունը կըմիշեցունէ մէղի ամին։ մէր պարտքը որով կըպարտաւորվինք ծառայելու մէր թագաւորին, և նաև ան ամմէն զարմանալի ու նելքէ դուրս ըրած գործքերը, որով արքանանը ըստացաւ անմահ ու յաւերժական իրաւունքը առաջացաւ։

Մէր հայրենիքը . . . Կաբուչոն կայսր ըստ ամբով անարատ արվաւ մէղի, իսա զաղցնելով մէծամեծ խռովութիւնները, ըստ, ու վանուելով ան օտարականները, որ կապանային ոչնչացընել մէր հայրենեաց երկիրները։

Մէր ազգային վառքը, ու նոր նոր պայծառութենիքը, թաղ չնորհակալ ըլլան իրեն մէծ ու զարմանալի ինելացը, որով գիրանսան վառաւորեց բոլոր աշխարհին առջև միայն գիտէր մէկ իրավունքին մէտք իւնչամիմ՝ որ շատ անգամ յալթըլեցաւ, ու այսպիսի նոր քաջութեան մէծցընել անուանի ընել քրանսային զըրուե կըտրե ծութերը։ Ի՞նչ ուրիշ զօրաւոր պատճառ մը կրնայ սիրտ տալ ոյսպիսի ազդիմը, պատերազմիլ իրենց թշնամեացը գէմւն։

Ո՞վ թագուհի բնակիցները Ալլէնին քաղաքին միացած բոլոր Փրանսըներուն չեւու, կըհանարժանին աղահովցընել ձեր վեհափառութերը ցըցընելու իրենց սէրը ու իրենց մէկ սիրտ յարումը։ Ասոնք ամինքը մէկ սիրտ մէկ բերան երգում կընեն Մէծի Կաբուչոնի կենացին, ու չուսնայու թագաւորին մօլը առջեւը, թէ հէմ մէկ սիրտ մէկ բերան արուածը կը կըցնել իրենց վառված նախանձը, և վասել իրենց հաւատարմութերը երբոր կըհաւելիքին պաշտպանել ան աթոռը որ զարդարված է առափինութիւներով ու քաղաքուներով, որուն ամչեւ ամինքն օր կըներկայանան մէր պարտաւորութիւն, ները մէր բաղձանքը, ու մէր յոյզը։

Մէկըն առաջին։

Ո՞վ կայսրուհի հէմէն գու հրաւիրերէ զմեդ պատերազմ մէր հայրենեաց ու ազգային փառաց անունով, և մէր հայրենեաց պատիքը ու փառքը պաշտպանելու համար։ Պատրաստ է մէր սիրտը, մէր բաղուկը, մէր որդիքը, մէր սոտակը, և որ քան զոմ մէնը մէծ է մէր անձը և կեանքը անինայ զո՞ն է աս բաներուս համար։

Կեօթանին +առաջին։

Ո՞վ թագուհի, ձեր բոլոր ժողովուրդները լսեցին մէր հրաւիրանացը, ժողովուրդը որ միշտ սորվէրէ յաղթելու, գէկամակեցաւ սաստիկ այսպիսի ընդդիմութեան որուն չըր յուսար անմենին հանդիպիլէ ետանհամար յաղթութիւներէն, որ ըրաւաւ անտիւն միջոցի մէջ, ձեր վեհափառութերը միշտ յիշեցանէ մէղի ազգային վառքը . . . Ալլէն քրանսըները վազ եկան իրենց գործքերէն, ուղեցին զէնք պաշտպանելու համար հայրենեաց ու իրենց թագաւորին վառքը . . . պատմել ընդել բոլորովին մէկ թշնամիմ՝ որ շատ անգամ յալթըլեցաւ, ու այսպիսի նոր քաջութեան մէծցընել անուանի ընել քրանսային զըրուե կըտրե ծութերը։ Ի՞նչ ուրիշ զօրաւոր պատճառ մը կրնայ սիրտ տալ ոյսպիսի ազդիմը, պատերազմիլ իրենց թշնամեացը գէմւն։

(Օւագր Կայսր)։

Աս գործքը որ է պատմութեն հիմակաման ատենիս, ասանըհինկ օրը մէյսը կըսըսպի։ ԴՎԵՆ ԵՏԻԿ ԴՎԱՆՍ ՍՐԲՈՅՑՆ ՂԱԶԱՐՈՒ։